

ԳՐԱԿԱՆ



Միոնի վախճանչինդ տարեկանին ամուսնացած էր Եղեռնին այրիացած երեսուն տարեկան մեծմօրս Հետ, որ ունէր տասներկու տարեկան աղջնուկ մր: Յաջորդ տարի ծննդը էր մայրս, և Հինգ տարի ետք - այս, Հինգ տարի ետք - մօրեղբայրս: Այս իրողութիւնը մեծ Հրճուանքով պատմեցի բանաստեղծ Արրահամ Ալիքեանին, որ կը զարմանար թէ յիսունը անց ունեցեր էր իր վերջին մանջը: «Անցեալ զարուն բնական բաներ էին առ բոլորը», բացատրեց մայրս, «մարդիկը Հիմակուաններուն պէս զեխ կեանք չէին վարեր»:

Եթէ Աստուած եղեմէն նմուշ մը ձգած էր երկրի վրայ անիկա մեծմօրս բնակարանն էր, արաբական Էշրէֆիէի լանջին, մարգագետիններով պարուրուած: Հողամասին ճիշդ մէջտեղն էր փոքրիկ տունը, երդիքը ամբողջութեամբ որթատունկով ծածկուած, ցանկապատը՝ թրթուոներով և թութերով: Տան չորս կողմը ծառեր, նորաշխարհի ծառեր, նոնինիներ, ծիրանի ծառ, ձմիոնային տանձի ծառ, թուղի Հրփի-Հոկայ ծառ, սպիտակ թութի

Միհրանի եկ ԱԱՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ճիպիելի ծառ, անկիւնը բակի չափ հաւանց, անոր ճիշդ կողքին՝ զոյգ պատուհաններով փայտանոց, ուրկէ տարին տասներկու ամիս հաւիկ-մատիկ մը զարս կու զար իր նորածին ճուտիկներով. և անցնելով կարգապահ բանջարեղէններու թաղէն, առանց աջ-ձախ նայելու կ'ուղղուէր ուղղակի իր թաղը՝ հանոցը, ուր ճուտիկները անգամ ունէին իրենց յատուկ ննջարանները: Փողոցին նայող ցանկապատր սրատած էին յատմիկի թուփեր, և անոնց հովատակ՝ շոշաններու դլուխներ, փարզերու զոյներ. ատալիա ու զամպագ, մեխակ ու ծաղիկէ զանգակ, ժամը ճիշդ չորսին բացուտղ ծաղիկներ, տարին մէկ անգամ ծաղիկ տուող թուփեր, բարեխսնամ ծորակներ, թիթեղէ ցնցուղներ, եթերային թոչուններու երգեր ու հետքեր: Զոյգ առազաններ կային, մէջը կարմիր ու ոսկի ձուկերով. և անոնց նուիրուած մեծմօրս երգերուն արձագանդներով: Այն ատեն, զեռ «անսպիտան կառավարութիւնը» պարտէղին լայնքէն վեց մեթր չէր խած՝ ճամրու շինութեան համար:

Արձակուրդներուն զարմիկ-մարմիկ չէ, ուղղակի մեծմօրս զիրկն էինք: Երեք-չորս տարեկան էի այն ատեն երր մեծչայրս արդէն ութսունչինդի մօտ էր, բայց ծերութեան միակ նշանը իր մաղերուն ճերմկութիւնն էր. ուղիդ կեցուածք ունէր, զանդաղ բայց առողդ կր բալէր: Անդապար կ'րնթերցէր, կ'րնդգձէր էջերու լոյնիրին զոյն զոյն մատիտներով, կր նոթագրէր. երեմն երր իր ննջարանգրադարանէն զորս զար ու զիս տեսնէր՝ մաղերս շոյելով հերիաթներ կը պատմէր: Ութսուն տարեկանին ես իր առաջին թոռնիկն էի: Իսկ իրիկնամուտին անպայման պարտէղ կ'իջնէր «թարմ օղ շնչելու»:

Ամառ է, զիշեր է, բնդարձակ թուփերով, զայլայցներով շրջապատուած նեղ քանսեփային (*Loveseat* պիտի ըսէին ամերիկացիները), սրճագոյնի երանգներով հինցած սաթէն-թաւիչի վրայ նստեր է մեծչայրս, ամուր սեղմեր է զիս կողքին և ... եղեմին մասին բացատրութիւն կու տայ: Օրինակ՝ կ'ըսէ որ եթէ այս եղեմէն կարենամ քառասուն տեսակ ծաղիկ հայթայթել, ինք երեք օրէն ինձի անուշա-

Միհրանի ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Հոտի էսանս կը պատրաստէ: «Էսանաը ի՞նչ է»: «Դժուար է բացատրել, միմիայն ծաղիկի հիթ է, առանց ջուրի. էսանաը շատ ժամանակ կ'առնէ, դիրին չէ, մասնագէտ պէտք է րլայ շինողը: Եթէ բանի մը էսանար ունենաս, ըսել է անիկա խարզախուած չէ, ջուր խառնուած չէ»: «Միայն քառասո՞ւն տեսակ ծաղիկ»: Կ'ըսեմ թիթեցած այդքան դժուար էսանաին քով: «Քանի մը տեսակ ծաղիկով էսանա չի շինուիր, քառասունէն պակաս չրլար»: «Դո՞ն կրնա՞ս շինել, դո՞ւն»: Կը կրկնեմ զարմացած: «Ես ամէ՞ն բան կրնամ շինել, - կ'րսէ զրախտին տէրը, - ի՞նչ կը սիրես ամենէն աւելի»: «ԱնուշաՀու», կ'երգեմ քառասուն ծաղիկները արդէն մտքիս մէջ հաւաքած: «Եթէ շատ աշխատիմ, - կը մտածէ - թերևս մէկ օրէն ալ կրնամ շինել»:

Յետոյ մեծայրս կ'ուզէ որ վերի աստղերը դիտեմ: Բարակ վիզը ետև հրած, թորշումած կոպերուն միջն զիշերային աւագանի պսպղուն նայուածրով կը հասնի աստղերուն. «Ռվ փայլուն պայծառ աստղեր»: Կ'երեի աստղերը կ'առաջարկեն որ իր թոռնուհին ալ ժառանգ թողու անոնց հանդէպ իր հիացումը: Պայծառ լազուարթ է երկինքը, աստղերը ինկեր են անոր մէջը, մեծայրս ձգեր է ձայնը, ես ալ կը կրկնեմ ետևէն. «Ռվ փայլուն պայծառ աստղեր, Արդեօք ինչ էք չեմ զիտեր. երկնի վրայ կը պսպղար, Ու ամենուն կը պլողար, Այր Բեմ Գիմ Դու Եչ Զտ է, Մինչեւ վերջը և Օ Ֆէ»:

Շատ շուտ սորվեցայ երգը որովհետեւ խրացուցի հմայքը: Երկինքէն բան մը կը պսպղայ երկնի վրայ, կը պլաղայ անխտիր բոլորին վրայ: Մեծօրս երկար սրունքներուն վրայ նստեր եմ և անուշաՀու աստղերը կը դիտեմ: Աս ի՞մ աստղս է, անոր ճիշդ քովինը քո՛ւ աստղդ է: Ասիկա մամային աստղն է, ասիկա պապային աստղն է. երկրագունդին սահմանները ձգած՝ երկինքի աստղերը կը բաժնենք կը բաժնուինք: «Գիտե՞ս, աստղերն ալ կ'իշնան կը մեռնին, - կը բացատրէ մեղմօրէն, - նայէ ինչպէս սահեցաւ այդ աստղը, նայէ միւսը, անդին նայէ»: ան ալ ինկաւ, միւսն ալ ինկաւ կը զարմանամ, ետև-ետևի շատ շատ աստղեր կը մեռնին հոսկէ հոնկէ: «Հիմա լաւ դիտէ, աս ամրողջ երկինքին մէջ ո՛ր աստղը կը սիրես ամենէն աւելի»: կը հարցնէ մեծայրս: Ամենէն փայլունը կ'ընտրեմ, փասփայլուն:

Միհնոնի եհ Ա.ԱՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

«Ա՛ռ, կ'ըսէ ափս բանալով, այդ աստղը ես Հիմա ձեռքիդ մէջ կը դնեմ, անիկա քու աստղդ է, ուշաղրութիւն ըրէ չկորսնցնես, ուրիշին չտաս, միխիայն քուկդ է»: Ու երբ աչքերովս տեսայ որ մեծայրս ափիս մէջ դրաս երկինքի ամենէն փայլուն աստղը՝ ձեռքս ամուր զոցեցի որ մէկէն աստղը չիյնայ:

Քանի մը տարի ետք ծերութեան միակ նշանը ալ ճերմակ մազերը չէին. գաւաղանով կը քալէր. «ականջը ծանրացեր է» կ'ըսէին, հակառակ որ նոյն խոշոր ականջներն էին զլիսուն երկու կողմերը: Նորէն պարտէզն ենք, այս անգամ հարաւային մասը, հոն ուր կանաչ սոխերը ցանուեր են. մեծմօրս թոնիրը կայ, աղիսէ ոտքերուն միջև կրակէ փայտերով: Լաւաշ հացին վրայ կանաչ սոխերը ջարդած, հալլում պանիրը մանրած, եթէ իր ճերմակ մազերով՝ սեւ թոնիրի տաքութեան յանձնէ զանոնք, ալ եկուր դիմացիր...: Մեծայրս ժուժկալ մարդ էր, բերնէն մտած ամէն մէկ պատառին և ելած ամէն խօսքին ինքինքին հաշիս կու տար: Մանկապարտէզէն նոր շրջանաւարտ էի: Աւետարանական վարժարան յաճախելուս համար տարակոյս ստեղծուած էր մեծաօրս մտքին մէջ, որ ահաւասիկ աստղերու մասին սորված երգերս չէր հարցներ, այլ ի՞նչ «ազգային երգ կամ ոտանաւոր» գիտնալս: «Հայ եմ ես»ը գիտէ, անմիջապէս միջամտեց մօրաքոյրս և հրահանգեց ինծի. - Բառերը հատիկ հատիկ, կոնակդ շիտա՝ կ, ոտքդ ամուր զարկ գետին:

Դիմացը կայնած սկսայ. «Հայ եմ ես, Հայ եմ ես, Սարսափեցէք իմ դէմքէս...», լայնցող ժափիտին հետ գլուխը վերուվար կը ճօճէր մեծայրս, «Հայաստանը ազատող Քաջ Վարդանին թո՛ռն եմ ես»: Մեծաօրս ժպիտը կայծակի արագութեամբ մթագնեցաւ, և գաւաղանը բարկութեամբ գետին զարնելով՝ «Դաշլնակցանի թոռն եմ ես՝ կ'ըսէ», նայեցաւ շուրջիններուն: Մեծմայրս թոնիր-մոնիր ձգած մօտեցաւ. «Գէորգ, անանկ չըսէր, Քաջ Վարդան կ'ըսէ», բացատրեց անոր: «Նորէն թող ըսէ տեսնեմ», ամփոփուեցաւ մեծայրս, իր ճմովմկուած ափերով խոշոր ականջները

ՄԻՒԾՈՒՆԻ ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

առջև հրելով։ Սկսայ. «Հայ եմ ես... Քաջ Վարդանին թոռն եմ ես»; «Նորէն նոյնը բառ, Դաշնակցականի թո՛ռն եմ ես բառ»; «Քաջ Վարդանը բա՛րձր պոռալով բաէ»։ Հրահանգեց մօրաքոյր։ Հինգ վեց անգամ նորէն կրկնեցի, նորէն ականջները լարեց, ամէն անգամուն ալ բարկացաւ մեծկակ կապոյտ աչքերը ոլորելով կիներուն վրայ՝ «Ես խաղի չեմ գար Հայ»։

Վերստին արտասանելու պատուէրին՝ պղտիկ խելքով Հնարք մը մտածեցի. երրոր կարգը Քաջ Վարդանին եկաւ՝ ամրողջ ոյժովս ոտքս զետին զարկի, (բան մը որ աւելի մեղմ կերպով «Թոռն եմ ես»ին կը վերապահէի), Հաղին չոնդալից կերպով աւարտած՝ մհծՀայրս նոր վճիռ մը արձակեց. «Դաշնակցականին կ'րոէ և ներշնչումո՛վ կ'ըսէ» բորբոքեցու։ Այնքան սարսափած էի այս արարէն որ ժամ առաջ Դաշնակցականին ալ. Քաջ Վարդանին ալ սահմաններէն զուրս ելլել, օրօրոց նստիլ կը մտածէի, Հաղին շարժեցայ մհծՀայրս թեէս բռնեց. «Դաշնակցական անունը բերանդ չառնես»։ «Հայրիկ, ճիշդ չէ որ խեղճ չոճուխին ասանկ ըսես, աղջիկս ֆանաթիք պիտի չմեծնայ»։ «Պիտի չերթայ մինչի որ ճի՛շը սորմի, վճուց մհծՀայրս, անգամ մին ալ արտասանէ»։ Այս անգամ խոշոր ականջին առջե զետեղեցի կարճ Հասակս և ամրողջ ոյժով զոռացի. «Հայ եմ ես, Հայ եմ ես, Սարսափեցէք իմ դէմքէս, Հայաստանը ազատող Հայ եմ ես, Հայ եմ ես», Հայ ըյլալուս յայտարարութիւնը կատարեցի առանց այլեւս Քաջ Վարդանին վիզէն կախուելու։ «Հիմմմա եղաւ, լսեցի՞ք, ճիշդ արտասանեց, օ՛ֆ», Հանդարտեցաւ մհծՀայրս և զատաւորի պէս գաւազանը զետին զարնելով Հասկցուց որ կրնամ ուղղուիլ օրօրոց։

Այնքան սարսափեր էի Դաշնակցականին ինքնակոչ մուտքէն՝ Քաջ Վարդանի ծիրէն ներս, և անոր թեր ու դէս լուռ ընտանիմարտէն, որ երեք չհարցուցի թէ Դաշնակցականը ո՞վ է, ի՞նչ ըրեր է որ մհծօրս ականջէն ներս կը մտնէ և այսքան կը փրփրեցնէ։ Միայն «ներշնչում»ը և «Փանաթիթ»ը Հարցուցի, մայրս բացատրեց թէ եթէ բան մը ամրողջ Հողիով կ'ընես ուրեմն ներշնչուած ես։ Իսկ եթէ ամրողջ Հողիով կը Հասատաս

ՄԻՒԾՈՆԻ ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

բանի մը և մի՝ տքդ չես գործածեր՝ ֆանաթիք կ'ըլլաս և շատ սխալներ կը գործես:

Տարիներով Դաշնակցականին ո՛վ ըլլալը, ինչ ըրածը չգիտցայ, մինչև որ Հօրենական մեծՀայրս, այս մեծՀայրս և իրենց տարեկիցները սկսան համախմբուիլ մեր տունը ամիսը, երկու ամիսը անգամ մը՝ այցելութեան նշանակեալ օրերուն. ու երբ իրենց կիները «ասդիէն-անդիէն» կը ճառէին, ասոնք մէ՛կ նիւթի շուրջ կեղրոնացած էին - թէ ինչո՞ւ բաժան-բաժան եղաւ Հայաստանը: Թէ ինչպէս օտար աղգեր եկեր խոնուեր էին մեր Հին ն ժողովուրդին աշխարհամասին մէջ և Արտաշէս Աշխարհակալի ժառանգորդներուն ձգեր էին հազիւ պատառ մը հոդ:

Աս սնանկութեան գլխաւոր պատասխանատուն Օսմանեան Կայսրութեան թուրքն էր, որ մեր պապենական Հողերուն մէջ իր քիթը խոթած էր, եաթաղանն ալ հետը: Թուրքին դէմ կոռւեր էին Դաշնակցականը, Հնչակեանը, Ռամկավարը. իսկ Համայնավարները ըստ ոմանց՝ փրկած էին, ըստ միւսներուն՝ գերի բռնած էին Հայաստանը: Մինչ այդ՝ պատերազմէն անմիջապէս ետք Դաշնակցականները հալսէն եկեր, շանսատակ ըրեր էին թուրք ոճրագործներուն էն մեծերը. աս Հայ Հերոսները «ամերիկաները» կ'ապրէին Հիմա, բայց մեր ծերերը գիտէին որ անոնց Հոգին Հանգիստ չէր պապամ, Հանգիստ չէր: Ո՛վ որ էր սա Թուրքը մեծՀայրերուս խմած սուրճին չափ սև ըլլալու էր, խօսակցութեան չափ անվերջանալի, և ընդհանուր Համաձայնութեան չափ՝ ոճրագործ-սրիկայ: Սատանայի պէս բան մը որ պլուեր էր «մեր Քրիստոնեաց աղգին գլխուն», սպաններ էր իրենց քոյրերը, եղբայրները, ծնողքը, գիւղը, մանկութիւնը, ուրախութիւնը, և իրենք «ղիպուածով» ազատեր էին, ինկեր էին «աս ափերը»:

ՄեծՀայրս Պուրսայէն անցած էր Եթովպիա, այնտեղէն Հիւսիսային Ամերիկա, իսկ վաթսուն տարեկանին երր վաճառականութեամբ Պէյրութ կը գտնուէր, որոշեր էր Հաստատուիլ «Հայութեան մէջ»: Մեծ ու փոքր սև սնտուկներով գիրքեր ունէր, որոնց գեղնագոյն, յաճախ մաշած էջերու սիւնակներուն նօթեր հարևանած էին, կամ գոյն դոյն մատիտներով ընդգծեր էր: Լուռ բարերար եղած էր Եւրոպա ուսանողներու, բայց մանաւանդ Հաշմանդամ-

ՄԵԽՈՌՆԻ ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ներու, և իր պաշպանեալներու նամակներն ու անուշ խօսքերը զետեղած էր փոքր սնտուկին յատակը: Մեծ եռանդ ունէր իր կարծիքները պաշտպանելու «փաստացի տուեալներով»: Մերինները կը նեղուէին երբ հիւրերուն Հետ վիճէր «անցած վերջացած հարցեր»ու շուրջ: Ամենէն աւելի կը վիճէր Կարօ Արմենեանին Հօր Հետ. «Դաշնակցական է, այդպէս կը մտածէ», կը մեղմացնէր մայրս, բայց մեծհայրս յաջորդ օրն իակ փաստացի տուեալներ նոթագրած տեսրակ մը ևս կը հասցնէր անոր խանութը:

Մեծ Հաւատացեալ մը չէր մեծհայրս բայց Աստուծոյ Հետ մեծ Համաձայնութիւն մը ունէր: Իննխուն տարեկան էր երր քսան տարեկան զաւակը մեկնեցաւ Պելճիքա, կանտի Համալսարանը ելեկտրական երկրաչափութիւն ուսանելու: «Աստուծմէ ուղածս մէկ բան է, իրմէ նամակ մը առնեմ, զիտնամ որ լաւ է գոհ է տղաս, յետոյ մեռնիմ», ըսեր էր իր ընտանիքին: Երկուշարթի կէսօր Հասեր էր Տիգրանին առաջին նամակը, մեծմայրս ծայրէ ծայր երկու անգամ կարդացեր էր զայն «ահա սա՝ աթոռին վրայ» նստած, ապա մեծհայրս ամենայն քաղաքավարութեամբ «Է՛ս, մնաք բարով» ըսեր էր, պատին կողմը դարձեր էր, և... Հոգին աւանդեր:

Իր աւանդածներէն քիչ բան մնաց յիշողութեանս մէջ, բայց կեանք մը լիցնող աւանդ մնաց: Շատ չտեւեց Հասկցայ որ էսանսը, օ՛ էսանսը, քառասուն տեսակ փորձառութիւն կ'ուզէ էութիւն շինուելու Համար, ո՛չ մէկ օրէն կը շինուի, ոչ՝ երեք օրէն, բայց անգամ մը որ այդ էսանսը շինեցի՝ ալ դուրս չելայ անխարդախէն: Եւ թէպէտ ոչ Դաշնակցականի թոռ էի, ոչ ալ Դաշնակցական եղայ, բայց որովհետև երազեցի ազատ ու անկախ Հայրենիք մը, և Հաւատացի ազգային ամէնօրեայ պայքարի անհրաժեշտութեան, ունեցայ գաղափարի ընկերներ՝ որոնք այդ ծիրէն ներս էին: Դեռ պատանի՝ Հասկցայ որ ներշնչումը ուտքը գետին զարնելով չըլլար, այլ անյայտ անկիւն մը ինքզինքիդ մէջ սուզուելով: Մեծ կարևորութիւն չտուի ներշնչումին, բայց ինքը ինծի կարևորութիւն տուաւ, իր կառկառուն քաղաքացին դարձուց: Իսկ աննման Սիմոն Սիմոնեանի «Սփիոր»էն զատ, Դաշնակցական մամուլն է որ ոչ թէ արհամարհեց ու վարկարեկեց, այլ առաջին օրէն գնահա-

Միհրանի ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

տեց ներշնչումի քաղաքացիութիւնս և Հրատիրեց որ իր մամուլին մէջ արտաշնչեմ: Հոն ալ երբեմն խեղզուեցայ, բայց էսանսախ երբեք ջուր չխառնեցի: Եւ կեանքիս այս Հանգրուանին կրնամ մարդկայնօրէն պարծենալ որ երբեք չքծնեցայ, անձնական շահերէ մղուած չխօսեցայ, աջէն ձախ, ձախէն աջ չդարձայ. զրողի կոչումս բարձր բոնեցի: Ազգապահանում խաղողները չսիրեցի. որովհետեւ անոնց դիմակը տեսայ, շամ սրբադան նկատուած անձերու դիմակը տեսայ, եթէ Հարկ եղաւ ստախօսին ստախօս ըսի. կեղծաւորին՝ կեղծաւոր: Եւ թէպէտ օրերս լեզի եղան, բաց կեանքս անոյշ բուրեց:

Յիշողութիւնը ունի անմեկնելի ճամրաներ տեղ Հասնելու, ուղղութիւն փոխելու, առանց որ խորարհմը փոխուի: Անցեալ օր երր «Ասպարէղ»ի խմբագիրը Հարցուց թէ կ'ուզէի՞ որ աշխատակիցներու ցանկին մէջ դներ անունս, ուրկէ ուր յիշեցի առաջին Հանդիպումս Դաշնակցական բառին հետ, և մտածեցի որ մհծհայրս նոր օրերու լոյսին տակ՝ շատ գոհ պիտի ըլլար ժողովուրդիս ճակատագրին մաս կազմելու էութենէս, այլես նոր «փաստացի տուեալներ» Հառաքած պիտի ըլլար, և պիտի չրողորէր եթէ Քաջ Վարդանին փոխարինէր Դաշնակցականը: Թող Հայաստանը ազատողը Քաջ Վարդանիր ըլլար. Ռամկավարը ըլլար, Հնչակեանը ըլլար, Դաշնակցականը ըլլար, որուն թոոր կ'ուզէր թող ըլլար, կ'ուզէր՝ թող սարսափեցնէր իր դէմքով. կ'ուզէր՝ թող սարսափեցնէր իր քաղաքականութեամբ, միայն թէ ... ազատէր Հայաստանը իր ներքին և արտաքին թշնամիներէն, միայն թէ՝ մեր սուրբ Արցախը օտար պետութիւններու խաղալիք չմնար, Հայոց պատմութիւնը միշտ վիրաւոր չմնար...

Իսկ ամառնային այդ գիշերուան լուսածորուն երգը մինչև Հիմա կը մնայ ամենէն ներոյժ բանաստեղծութիւնը: Եթէ մանկութեան դրախտին մէջ այդքան չհմայուէի, եթէ աննկարագրելիօրէն Հրապուրիչ, անդրերկրային չըլլար բանաստեղծութեան հետ առաջին Հանդիպումս՝ ինչպէ՛ս պիտի փնտուէի բանաստեղծութեան աստղայնութիւնը, և

ՄԵԽԱՌՈՒՆԻ ԵՒ ԱՍՏՂԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

մանաւանդ ինչպէ՞ս սփխոի ճանչնայի անոր միւռոնը: Ով փայլուն պայծառ աստղեր, արդեօք ի՞նչ էք՝ չեմ գիտեր: Մինչև հիմա ալ, խակական բանաստեղծութենէ մը քառասուն տեսակ ծաղիկի բոյր կ'առնեմ, երրեմն պահէն զինովցած, երրեմն թոշնած, երրեմն կոխկոտուած ծաղիկներ, բայց անոնց էութենէն անկարելի է չգրաւուիլ:

Իսկ փայլուն աստղերը - երրեմն զիտցայ որ պայծառ են, երրեմն չզիտցայ. աստղ կարծեցի՝ փայլուն ածուխ դուրս եկան: Բայց ամէն անգամ որ վեր նայեցայ, արևելեան լազուարթ երկինքին ճիշդ կեղրոնը դրախտի նման պարտէզ մը տեսայ, որուն սաթէնէ քանեփային վրայ դեռ նստած գտայ մեծչայրն ու թոռնուհին: Տեսայ որ անոնք տիեզերքի բարդութիւնը ձգած՝ կը խաղային փայլուն աստղերուն հետ, ամէն որ զանոնք կը բաժնէին իրենց մօտիկ ու հեռաւոր հարազատներուն, և կը հրճուէին որ աստղերը միայն երկնի վրայ չեն պսպղար, այլ ամենուն կը սլլպլան: Այդ աստղերը թէ՝ լուսեղէն ճրագներ են մարդկային հոգիէ փրթած, և թէ Այրուբենի բոցեղէն խորհուրդներ:

Այս տարիներուն, երբ շատ դառնանամ այժմու հայ դրականութեան մշակներուն հանդէալ եղած պատմական արհամարհանքէն՝ անոր պահակներուն խալ կողմէ, անկիւն մը կը քաշուիմ և կը բանամ ափս: Մեծչօրս տուած աստղը, այդ ամենափայլունը, կը ժապտի ինձի: Առաջ հրճուագին կը ժպտէր, հիմա թախիծով կը ժպտի: Եթէ նոյնիսկ ափս լայն բանամ՝ ան նոյն հմայրով կը պապղայ ու չխախտիր տեղէն: Ան մաս կը կազմէ ձեռքիս, այլես ձեռքէս դուրս չ'ինար:

ՎԵՀԱՆՈՅՇ ԹԵՔԵԱՆ